

Թարգմանութիւնը ունի միայն Արգաբ (Ardab) ընթերցուածն, որմ յառաջ եկած են Ardab, Ardas եւ Ardap ևւերը (Zeitschr. f. d. neutest. Wiss. I [1900], S. 266)՝ այն ժամանակ ստուգիւ յարգի ընթերցուած մ'ունի հայրը: Լատին ձեռագիրք ունին՝ Ardap, Ardas, Ardad, Adar, Ardat, Ardaph, Adaph, ուրիշ Թարգմանութիւնք նոյնպէս անորոշ՝ Arphad, Araat եւն (Հմմտ. այս մասին նաեւ Հ. Սարգիսեանի գործքը էջ 336 եւ այլուր): Յարգոյ շեղմակը անունն նոյն կը համարի Հերմասայ գրոց մէջ յիշուած Ἀρχαδία անունն հետ (էջ XLIX եւ 270):

Ի վերջոյ գործոյն ամբողջութեան համար յիշուած է նաեւ Ոսկանի ձեռքը կատարուած նորագոյն Թարգմանութիւն մը Եզրայ անվաւեր գրոց, այ. Ամսեբրգամ 1666, Ս. Պետերբուրգ 1815 (կարգա՝ 1817): Թարգմանութեանց վրայ իտալուած ասին՝ անտես եղած չէ նաեւ Եզրի վրական Թարգմանութիւնը (ըստ տեղեկատուութեան հայագէտ Կոնիքի), որ այլ եւ այլ խմբագրութեամբ ծանօթ է (էջ XL—XLIII, XLVII):

Հ. Պ. ՓՆՂԱՍԹԵՆ



KONRAD DR. ALOIS — Johannes der Täufer. Eine von der Wiener Universität ausgezeichnete Schrift. Graz und Wien, Verlagsbuchhandlung, 1911. 8°, IV, 292 S. K 5.—.

Վիեննայի համալսարանական վարդա-  
թիւնն առաջարկած էր գիտնոց՝ քանի մը տարի յառաջ, Յովհաննու Մկրտչի վարքն ու գործունեութիւնը ներկայացընել ըստ Ս. Գրոց եւ ըստ աւանդութեան (Vita et activitas beati Johannis Baptistae secundum Scripturam et traditionem) յատուկ մրցանակ մը կապելով այդ ծրարքին համաձայն շեղմակողին: Յայտմ բազմաթիւ մեծագրութիւններ հրատարակելու այդ առաջարկութիւնն էր վեր: Աւրիւս ունիմ Գր. Ա. Կոնրադի գրութիւնը, որ ի մէջ այլոց արժանացած է խոստացուած մրցանակին: Գրութիւնը շորս գլխաւոր մասերու բաժնուած է. Յովհ. Մկրտչի ձեռնագր եւ մանր-  
թիւնը (էջ 1—81) — Հրատարակուած քննարկ-  
ները (էջ 82—174) — Բանագրութիւնն  
— Բիւտարոյնը (էջ 175—222) եւ Նիւորոց յար-  
գումները (էջ 227—280), որ կարծեսք գրքին

ամենէն գրաւիշ մասը համարելու է: Մեծ հմտութեամբ գրուած է ամբողջ գիրքը, մանաւանդ վերջին մասը, ուր նկատողութեան աւանուած են արեւելեան եւ արեւմտեան զրոյցա-  
խառն աւանդութիւնները: Բնականաբար շեղմ-  
նակին աշխատասիրութիւնն ուրիշ յարգ եւ արժէք կը ստանար, եթէ շահով իմէ հիւսած ըլլար արեւելեան աւանդութեանց շարքը, նաեւ հայկականն, որ այնպէս ճոխ է եւ առատ նիւթ կը մատակարարէ սրբախօսական (hagio-  
graphique) ուսումնասիրութեանց: Ի՛նչ զարմանք, երբ Հայ եկեղեցին քանիցս կը կատարէ Նախակարապետին յիշատակը տարւոյն այլ եւ այլ ժամանակները, երբ արդէն յանիշատակ ժամանակաց հետէ այս յարգանաց հետքեր կան: Թող տալով բազմաթիւ վկայութիւններ, Փաստոս Իււզանդ իր պատմութեան մէջ ստեղծ կը յիշատակէ Յովհ. Մկրտչի յիշատակին հանդիսաբար տեւախմբուիչը (84. Ս. Պետերբ. 1883, էջ 100) երբ կը գրէ «Երթեալ հասանէր (Գնէլ) ի բանակն արքունի գրիշերն ամենայն՝ բազում փութով սագնապակ: Եւ յայնմ աւուր ամբ դիպեալ յիւրաքի յիշէ Յովհաննու, որ ի Գրիգորէ եւ ի Յրգասոյ յուսակն Բագաւանին կարգեալ էր, եւն: Աս այտմ մանրաման տեղեկութիւնք այս մասին տես Ա. գերեւտի թով՝ Կիսատար վարք եւ վկայաբանութիւնք Արոց (Վենետ. 1810) Ա. էջ 25—36. եւն:

Նը յանձնարարենք գրութիւնս իբր աշ-  
րիւր եւ հիմն՝ Յովհ. Մկրտչի վարքն նաեւ  
ըտ ոչէնչն ուսմագրութեան ուսումնասիրելու համար:

Հ. Պ. Փ.



KIRCHLICHES HANDELEXIKON. Ein Nachschlagebuch über das Gesamtgebiet der Theologie und ihrer Hilfswissenschaften; unter Mitwirkung zahlreicher Fachgelehrten . . . , herausgegeben vom Domkapitular Michael Buchberger, Wien, Verlag der Leo-Gesellschaft, 1911. Մեծ 8°. Գրքն՝ առ զգրվ. X 120.

Աշխատակցութեամբ բազմաթիւ գիտնոց (133էն աւելն) ձեռնարկուած է հրատարակութեան Եկեղեցական ուսման Լիւրիւնին, որուն ամբողջութիւնը պիտի կազմուի երկու հատորներէ (50 պրակ մերձաւորապէս): Ընդարձակ ծրագրի մը համար երկու հատոր ծաւալը ի հարկէ շատ աննուկ պիտի երեւայ ամեն